

ԽՕՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒՇՈՅ

ՅԱԻԵՐԺԱԼՈՅՍ ՏԵՐ.

Իմ կենաց անձկալի պահերուն՝
ապաւիներ եմ բազմագուք ողորմութեանդ
որ բազմատանջ հոգերէ յարածեծուած
հոգիս երկնային խաղաղութիւնն
շնորհես:

Դուն՝ երկայնամիտ համբերու-
թեամբ ունկնդիր եղար հոգերուին
աղօրքներուս եւ աղերսներուս ու բալեցիր
հայրախնամ հոգածութեամբ՝
ինիսուներկու անսպառ տարիներ, ամոլար
ուղղութիւն տալով տարաբախտ
ճակատագրիս, որ երանաւէտ օր մը,
վախճանած արդարներու եւ սուրբերու
փառաւորեալ կեանեով՝ ողջունեմ
տիեզերալոյս ՓԱՌ-ՔԴ:

Ով անեղանելի է ՈՒԹԻՒՆ, Դուն
մարդկային լեզուին տժգոյն ու
շնորհագուրկ բառերով չես բացատրուիր,
Դուն մահկանացու չես, որ կեանելի
պատմութիւնը մատեաններու մէջ
արձանագրուի, Դուն տեսանելի ու
շօշափելի երեւոյթ մը չես, որ
նկարագրուիս, Դուն սահմանաւոր
կարողութիւն մը չես, որ դատուիս ու
գնահատուիս, Դուն շնչաւոր էակ մը չես,
որ ծնիս, հիւծիս ու վախճանիս: Դուն
անստուեր գոյութիւն մըն ես
անպարագրելի ու անպարունակելի, Դուն
արարչագործութեան սկիզբն ես ան-
ծնունդ, անեղ եւ անվախճան, Դուն՝
Արարիչն ես յաւիտեաններու եւ
նախայախտեաններու:

Ով անխորչափելի իմաստութիւն
եւ անստուգելի բնութիւն, ի՞նչ
խղնմտութեամբ կրնամ անտեսել մեղֆին
կապանեներէն զիս ազատագրող փրկարար
Աջիդ սրբութիւնը: Աւաղ՝ որքան կը
ջանամ փորձութեան դառնարոյր
երապոյրներէն չփորձուիլ եւ համառուցիլ

գերբնական անպարտելի զօրութիւններուդ
հետ՝ կ'ապագինուիմ տկարութիւններուս
կապարէ պրկումներէն:

Դուն անհանգրուան ժամանակն
ես, յարաշունչ ու յարաշարժ տիեզերքը,
անծայրածիր հորիզոններով,
աստեղազարդ երկինքով եւ բիւրաւոր
մոլորակներով:

Ես որրացած ծառադ, երկրի վրայ
ու երկնելի մէջ չեմ փնտուեր բազմանա-
ռագայր Աստուածութիւնն: Քու
սրբատեղիդ հոյակերտ տաճարներու մէջ
չէ եւ ոչ ալ բարոյապէս բառացած
երկրի հողաշերտի մը վրայ: Դուն
շիղերով ու ոսկորներով հիւտուած
մարդկային մարմին չես, որ եկեղեցւոյ
չորս պատերուն մէջ պարփակուիս:

Երկիրը եւ երկինքը օր մը պիտի
խաւարին եւ ամէն նիւրական կառոյց
փլատակի պիտի վերածուի, բայց
յաւերժութիւնդ երբեք պիտի չշիշի:

Ամենակալ Տէր, ի՞նչպէս կրնամ
չբացայտել Փառաւորեալիդ, սիրաշերմ
զեղումներով ակաղ ծուն շնորհապարտ
սիրտս, որ պարգեւեցիր անարժանիս
զերիմաստութենէդ անշիշելի շողեր, որ
անզօր գրչովս ցոյց տամ աստուածային
օրէնքներէդ գայրած մոլորածներուն
յաւերժափառ մեծութիւնդ:

Ով Արարչագործ Զօրութիւն,
Դուն՝ բնութեան չորս հակադիր տարրերը՝
հողը, ջուրը, օդը, արեւը համածուլելով
ստեղծեցիր այս կենդանական ու բուսական
գեղատեսիլ աշխարհը տեսարժան
վայրերով, ծաղ կաստաններով,
պտղաստաններով ու ջրային կարկաչուն
հոսանքներով:

Դուն՝ հանգստաւէտ բարձ մը
եղար մահացու հիւանդութիւններուս,
ամրանիստ յենարան տկարութիւններուս,

իրախոյս յուսալքումներուս, սփոփանի անձկութիւններուս եւ անսպառ ժաղցրութիւն ամենօրեայ ապրումներու:

Ո՞հ, որքան պիտի ըդայի կեանքիս բոլոր օրերուն տալ յաւերժութեան օծում:

Երկրի վրայ երկարակեաց ժամանակ տուիր մահկանացու կեանքիս, որ քաջմապատիկ փորձութիւններու մէջ բրծուելէ ետք, բիւրեղացած հոգիով որդեգրուիմ Աստուածութենէդ ու երկնային երանութեան օրեւաններուն մէջ փառաւորուիմ Միածին Որդւոյդ հետ համապատիւ փառենվ:

Դուն՝ այնքան անհամեմատօրէն մեծ ես ու անհունօրէն տիեզերանանչ, որ հրաշալոյս ստեղծագործութիւններուդ ետեւ կը մնաս անքափանցօրէն եւ համեստօրէն սրողուած, որ մահկանացու աչքեր չնկատեն աստուածային կերպարիդ ճառագայրող վսեմութիւնը:

Դուն՝ բարեխնամ Տէր, անհունութիւնն ես անեզր ու անժիր: Դուն՝ անծնունդ էութիւն, անպարփակելի բռվանդակութիւն, անհասանելի բարձրութիւն: Դուն՝ տիեզերքն ես նիւրական եւ հոգեկան: Ոչ կը սպառիս, ոչ կը փոխուիս, ոչ կը պակսիս, ոչ կը փորբանաս, ոչ կը մեծնաս, ոչ կ'աւելնաս: Դուն էութեամբ անշօշափելի ես եւ հոգեւորապէս ներզգալի:

Ո՞հ, որքան պիտի ուզէի իինաւուրց սուրբերու բոցաշունչ բարեպաշտութեամբ վերանալ եւ աներեկոյ լոյսերուդ մէջ յաւերժանալ:

Քեզմով՝ մեծահարուստ եմ, Քեզմով՝ բաջառողջ, Քեզմով յաղթական: Քեզմով անմահ ու յաւիտենական:

Միայն Դուն ես, որ երկայնամիտ համբեռութեամբ կը լսես զդշումով ժաղցրացած աղօթքները՝ լոյսէդ տարագրուած մեղանչողներուն եւ

վեհանձնօրէն անպարտ կ'արձակես:

Դուն տուիր սահմանաւոր կեանքիս երկնային տարածք, որ անպարունակելի էութեամբդ իմ մէջ պարունակուիս ու զիս դարձնես Ամենակալիդ ընծայացու սպասարկու մը:

Կ'ուզեմ ըլլալ տիեզերատարած կայսրութեանդ մէջ մշտավառ երազ մը եւ Քեզմով փառաւորուիլ:

Առանց գրութեանդ շնորհին, խաւարակուու գիշերուան մէջ պատանեռուած դիակ մըն եմ, սիրոյդ շերմին ճառագայրներէն զրկուած որք մը:

Քեզի համար գոյութիւն չունի միգապատ անցեալը եւ անստոյդ ապագան, ոչ մթաստուեր երէկը եւ ոչ ալ ճշդուած սահմաններ ու հանգրուաններ:

Դուն ամէն ինչ ես ինծի համար ու ես ոչինչ մը՝ անցոյ ու անշշմար: Զէրօ մըն եմ, առանց Ամենազօրիդ պաշտպանութեան: Բայց այդ զէրօն, երբ սրբալոյս անունիդ եռվ կը դրուի, զիս կը դարձնէ սրտով ու հոգիով մեծահարուստ:

Դուն՝ ամենակարող Տէր, կրնաս արեւները զրկել, առանց հրկիզուելու: Մոլորակէ մոլորակ սաւառնիլ արծուեթոիչ-սլացքներով, ովկիանուններու յատակը սուզուիլ, առանց շրամոյն կորսուելու: Կրնաս տիեզերքը փետուրի թերեւութեամբ բառնալ, առանց նուզագագոյն ծանրութիւն զգալու:

Մացառուտի ամենավայրագ գազաններուն անզուսպ բնազդները կը սանձուին ու երկիւղով կը խոնարհին ամենազօր կամֆիդ առջեւ:

Ափսոն՝, որ մարդ արարածը ապերասան ու ապերախտ է ու սնապարծօրէն կը ժխտէ հայրագործով Պարգեւատուիդ սիրոյ մատուցումները:

Դուն միայն, նախայալիտեան Տէր, ի բնէ բարի ես, ի բնէ անյիշաչար, ի բնէ

գրած ու ողորմած եւ ի բնէ վեհանձն ու մարդասէր:

Ամենախնամ Տէր, կը պաղատիմ սիրոյս անխառն զգացումով, որ Հոգւոյդ ճառագայթ ներէն շնորհազրկուած ամրարիշտներուն շնորհ եւ իմաստորին տաս, բայց կը խնդրեմ Քեզմէ, որ ինձմէ սկսի:

Որքա՞ն երկայնամիտ ես համբերութեամբ, որ անհատնում ժամանակ կը սպառես ու կը սպասես, որ մեղաւորը անդրադառնայ իր սինալներուն եւ արտասուալից զղումով ժաւէ իր մեղֆերը:

Ի՞նչ փառք է մոլորածներուս համար, որ համբերութիւնն չի սպառիր, հոգատարութիւնն չի դադրիր, հսկողութիւնն չի պակսիր, բարութիւնն չի նուազիր, շնորհներդ չեն կասիր, առատաճեռնօրէն կը նուիրաբերես հոգւոյդ ճառագայթները, առանց արժանաւորին ու անրժանին միջեւ զանազանութիւն դնելու:

Ո՞րքան մարդկային ապերախտութիւնը կը կարծրանայ եւ ողորմութիւններուդ դէմ կը շղթայազերծ է իր գրաստական բնազդներուն կատաղութիւնը, Դուն՝ կը ներկայանաս առաւել բարեգուր եւ առաւել ներողամիտ:

Երբ խորախոց վիշտերուս մէջ խորասոյզ՝ ապաւիներ եմ գրութեանդ, չեմ յուսախարուեր, երբ մահացու փորձութիւններու մէջ գայթեր եմ՝ փարեր եմ Ամենազօրիդ, երբ անիրաւութիւնը ոնքախանձ վկաններով մաքաներ է անմեղութեանս դէմ՝ վստահեր եմ Ամենակալիդ զօրութեանը:

Դուն՝ ով խոնարհներուն խոնարհագոյն Տէրը, օրինութիւններովդ հարստացուցեր ես երկար կեանիս անսպառ տարիները եւ չես բողեր, որ քշուիմ մեղֆին տղմոտ հոսանքներէն: Ամէն անգամ, երբ զրկուածիս

խնայողութեանէն բան մը տուեր եմ հացակարօտ չխաւորին, Դուն պարզեւեր ես ինձի հոգւոյդ գանձերը:

Տուեր եմ տնանկին ժամանակաւորը եւ Դուն տուեր ես ինձի յաւիտենականը:

Երկրէն աննշան նուեր մը տուեր եմ տարարախտ ժողովուրդիս ու հայրենիքիս, Դուն շնորհեր ես նուաստիս ամրող երկինքը:

ԱՆՄԵԴ ՈՒ ԱՆՄԱՀ ԷՌԻԹԻԻՆ,

Դուն շնորհեցիր մեղապարտիս դիւրաբեկ մարմնոյն յաւերժութիւնը ընդգրկող տիեզերատարած ու խորահաւատ հոգի, որ հողեղէն կեանիսիս չխացումէն ետք, նախայաւիտեաններու ուկեվառ հորիզոններու վրայ անանց փառէդ ու զահետ տեսնեմ:

Ով Բարեխնամ Հայր, Դուն բացիր մեղաւորիս առջեւ յաւերժութեանդ ադամանդեայ դարպասները, որ ազատուած այս անցողական աշխարհի կապաններէն, մտնիմ բիւրեղացած հաւատով՝ արդարներու երանութեան աշխարհէն ներս եւ որպէս երկնափաղացի փառաւորուիմ արեւափառ զահակալութեանդ ներքեւ:

Երէ սիրոյդ չապաւինիմ յուսալիուած եմ, երէ գրութեանդ չյենում կորսուած եմ, երէ շնորհներովդ չգօտեպնդուիմ հաշմած եմ, երէ լոյսէդ շեղիմ մոլորած եմ, երէ բարիֆներուդ անրաւութիւնը ժխտեմ նզովեալ եմ, երէ աստուածային առաքինութիւններդ անզունիմ չարագործ մըն եմ:

Փառք կու տամ Միածին Որդւոյդ, որ աղօրքներուն ամենէն հոգեգրաւը եւ հոգեշահը ժառանգ բողուց հոգեւոր զաւակներուդ, որ տիւ ու զիշեր աղօրենի ու տաղերգենի Աստուածութեանդ փառը:

Հետագայ դաստիարակիչ մանրավէպը գրած եմ այս աղօթանուէր գրութեան առիթով:

Կրօնական մը մարմնով պարտասուն,
Դար մը կը կշռէր իր կեանքը հասուն.
Մէկ ոտքը գործին եւ միւսը փոսին,
Կը կարդար անդուլ Ա. Գիրքը ծոցին:
Բարեպաշտ մարդիկ մօտեցան իրեն,
Եւ խորհուրդ տուին, որ բաշուի գործէն:
Հերիք տքնեցար, ըսին խղճահար,
Հանգիստ տուր մարմնիդ ու սրտիդ տկար,
- Մօս է վախճանս, ըսաւ ծերունին,
Հեռու չէ ինձմէ սահմանը լոյսին.
Պայֆար է կեանքը անձնուրաց մարդուն,
Փառքի չի հասնիր կէս բուն կէս արքուն,
Իրական ծերը զառամածը չէ,
Որ կնճիռ ունի ու կը դողդոցէ:
Այլ հոգին է սեւ, որ ունի բիծեր,
Նոյնիսկ դեռատին կը դարձընէ ծեր.
Մրցում է կեանքը, վերելք տեւական,
Այս մրցումէն դուրս ի՞նչ կայ իրական:
Երէ մարզիկ մը կենար կէս ճամրան,
Լէքը մրցումը չհասնէր սահման,
Միթէ՞ կու տային անոր երանի,
Ու կ'ըլլա՞ր մարդոց ծափին արժանի:
Այս բաղցըր լուծը, կը կըրեմ յաւէտ,
Որքան դեռ ունիմ օրեր արփաւէտ:

ՎԱՐԴԱՆ Ա. ՔՃՆՅ. ՏԻՒԼԿԵՐԵԱՆ